

ՔՐԱՆՍԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀ ՄԻՈՒԹԻՒՆ  
ԹՐՔԱՀԱՅ ԴԱՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՑԱՆՑՆԱԽՈՒՄՔ


ԱՐԴԱԿ ԶՈՂԱՆԵԱՆ

ՀԱՅ ԱԶԳԻՆ ԵՒ ԻՐ  
ՄՃԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ


79

ՓԱՐԻԶ

1946



ՅԱՅ ԱԶԳՆ ԵՒ ԻՐ ՄՅԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐՁԵՔԸ



947.925

ԹՐԱՆՍԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ

ԹՐԱՆՍԱՀԱՅ ԴԱՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՑԱՆՉՆԱԽՈՒՄՐ

9(47.925)  
2-72

ԱՐԵԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

483


# ՀԱՅ ԱԶԳԻՆ ԵՒ ԻՐ ՄՃԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

ՀԱՅՈՒԹ



ՓԱՐԻԶ

1946



Imp. ARAXES, 46, rue Richer, Paris (9)

# ՀԱՅ ԱԶԳԻՆ ԵՒ ԻՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸԸ



Թալաաթ վիաշա, 1914ի պատերազմին ատեն Օսմանեան կայսրութեան մեծ եպարքոս, գլխաւոր անդամներէն մին ժէօն-թէւրք Քոմիթէին որ յղացաւ ու կազմակերպէց, գերման կառավարութեան հաւանութեամբ ու խրախուսանքով, Թուրքիոյ բավանդակ հայ ազգաբնակութեան բնաջնջումին հրէշային ծրագիրը, ըսած է հետեւեալ խօսքը, այն միջոցին ուր այդ դժոխային ծրագիրը գործադրուելու վրայ էր՝ «Այնպէս պիտի ընեմ որ այդ ցեղէն ափ մը այվազներ (Ճառաներ) միայն մնան»: Թալաաթ եւ իր պաշտօնակիցները ամենէն ահոելի միջոցներուն դիմեցին իրենց ծրագիրն իրականացնելու համար: (Տեսնել այդ աննախընթաց զարհուրանքներուն նկարագրութիւնը անդլիական կապոյտ Գրքին մէջ, որ հրատարակուեցաւ Լորտ Պրայսի հովանաւորութեան տակ, The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-16, (Օսմանեան կայսրութեան մէջ Հայերուն հանդէպ ցոյց տրուած վերաբերմունքները), եւ որ կը պարունակէ ամերիկեան, Փրանսական, խտալական, անդլիական, հայկական ու նոյն իսկ գերմանական վկայութիւններ, ինչպէս եւ այն երեք գրքոյներուն մէջ զոր Ժուիցերական Քոմիթէին ի լոյս ընծայեց):

Այդ անասելի արհաւիրքներուն վրայ դաղափար մը տալու համար, պիտի յիշատակեմ հատուած մը այն տեղեկագրէն զոր Մարթին Նիէփակ, տնօրէն Հալէպի գերման Ռէալական Դալրոցին, դրկած էր իր կառավարութեան.

«Ինչ որ կը տեսնէինք Հալէպի մէջ, ուրիշ բան չէր բայց եթէ վերջին արարը այդ մեծ ողբերգութեան, փոքր մէկ մասը զարհուրանքին որ կը տիրէր Թուրքիոյ միւս մասերուն մէջ։ Պաղտատի Երկաթուղիին ճարտարագէտները, որոնք տեղահանուող Հայերու կարաւաններու հանդիպած էին իրենց ճամբուն վրայ, շատ աւելի ահաւոր բաներ կը պատմէին։ Անոնցմէ շատեր այնքան սոսկում զղացած էին, որ ա'լ բան մը չէին կրնար ուտել։ Անոնցմէ մին (Պ. Կրայֆ, Հալէպ), կը պատմէր թէ Թէլ-Ապիատի եւ Ռէս-իւլ-Այնի Երկաթուղիին ճամբուն Երկայնքը՝ բոնաբարուած կիներու մերկ դիակներ գէզերով փոռուած էին։ Ուրիշ մը (Պ. Սփիքըր, Հալէպ), տեսած էր Թուրքեր որ խումբ մը Հայեր իրարու կը կապէին, հրացանի հարուածներ կը քաշէին անոնց վըրայ ու խնդալով կը հեռանային, մինչդեռ իրենց զոհերը սոսկալի ջղածդութիւններով զանդազօրէն կը մեռնէին։ Ուրիշներու ձեռքերը կոնակնուն վրայ կը կապէին եւ կը գլորէին ցից զառիթափներէ վար որոնց ստորոտը կը գտնուէին կիներ որ դանակի հարուածներով անոնց մահը կը փութացնէին։ Մուսուլի գերման հիւպատոսը Հալէպի գերման Քաղինոյին մէջ իմ ներկայութեանս պատմեց թէ Մուսուլէն Հալէպ եկած տեսնը, ճամբան՝ շատ տեղ, տեսած էր այնքան բազմաթիւ կտրուած մանկական ձեռքեր, որ կարելի պիտի ըլլար անոնցմով այդ ճամբան սալայատակել։ ՈւրՓայի գերման հիւանդանոցին մէջ կը գտնուի աղջնակ մը որուն

երկու ձեռքերը կտրած էին։ Պ. Հոլթայն, Մուսուլի՛  
գերման հիւսկատոսը, Հալէպի մօտ, արաբական գիւղի  
մը մէջ տեսած է Հայու դիակներով լեցուն փոսեր։ Գիւ-  
ղին Արաբները իրեն պատմած են թէ այդ Հայերը կա-  
ռավարութեան հրամանով սպաննուած էին։ Անոնցմէ մին  
կը պարծենար թէ ինք ութ հատը սպաննած է։ Հալէպի  
շատ մը տուներու մէջ որ քրիստոնեաներէ բնակուած  
էին, պահուըտած կը գտնէի հայ աղջիկներ որ ո եւ է  
դիպուածով մը մահուընէ ճողոպրած էին, կա՛մ որով-  
հետեւ ուժասպառ ըլլալով ճամբան տեղ մը կանդ ա-  
ռած էին եւ երբ կարաւանը վերսկսած էր յառաջանալ՝  
իրենց կանդ առած տեղը իբր մեռած ձգուած էին, եւ  
կա՛մ որովհետեւ Եւրոպացիներ առիթ ունեցած էին զա-  
նոնք քանի մը մարքով ծախու առնելու վերջին թուրք  
զինուորէն որ զանոնք պղծած էր։ Գրեթէ ամէնքն ալ  
խելագարի պէս են։ Շատերը տեսած են իրենց ծնողքին  
թուրքերու ձեռքով խողխողումը։ Կը ճանչնամ այդ  
խեղա էակներէն այնպիսիներ որոնցմէ ամիսներով ան-  
կարելի եղաւ մէկ խօսք մը լսել եւ որոնց դէմքին վը-  
րայ այլեւս ոչինչ կրնայ ժպիտ մը ծագեցնել։ Տասնեւ-  
չորս տարեկան աղջիկ մը մէկ գիշերուան մէջ այնքան  
թուրք զինուորներէ բոնաբարուած էր որ խելքը թըո-  
ցուցած էր։ կը տեսնէի որ, շրթունքները հրավառ, իր  
անկողնոյն վրայ խելագարի պէս կը շարժտկէր, ու մեծ  
դժուարութիւն կրեցի իրեն քիչ մը ջուր խմցնելու հա-  
մար։

«Գերմանացի մը զոր կը ճանչնամ, Ուրֆայի մօտ  
տեսած է հարիւրաւոր քրիստոնեայ գեղջկուհիներ զոր  
թուրք զինուորներ բոնադատած են մերկանալու, եւ  
այդ զինուորները զուարձացնելու համար՝ անոնք ստիպ-  
ուեցան օրերով այդպէս մօրէ-մերկ քալել անապատին

մէջ 40 աստիճան տաքութեան տակ . անոնց մորթը բուլորովին այրած էր : Ուրիշ մը տեսած է թուրք մը որ մօր մը դրկէն զաւակը յափշտակած ու պատի մը զարնելով ջախջախած է :

«Ուրիշ իրողութիւններ , մեր այս պատմածներէն ալ աւելի գէշ , իսքէնտէրունի , Հալէպի , Մուսուլի գերման հիւպատոսարաններուն մէջ արձանադրուած եւ դեսպանատունը զրկուած են : Հիւպատոսներուն կարծիքով՝ մէկ միլիոն Հայեր կորած են այս վերջին ամիսներու ջարդերուն մէջ , եւ առնուազն կէսը կիներ ու երախաներ են , սպաննուած կամ անօթութենէ մեռած» :

Օսմանեան կայսրութեան հայ ազգաբնակութենէն , որ 1914ի պատերազմէն առաջ աւելի քան երկու միլիոն կը հաշութէր , այսօր կը մնայ հազիւ 80,000 հոգի , եւ ատոնք ալ կ . Պոլիս կամ Փոքր Ասիրյ մէկ քանի թըրքական քաղաքներուն մէջ միայն կը դտնուին : Թըրքական Հայաստանն ու Կիլիկիան , ուր մեր ցեղը դարերով պատմական ու մշակութային այնքա՞ն կարեւոր գեր մը կատարած է , այժմ բոլորովին թափուր են Հայերէ : Մէկ միլիոնէն աւելի մարդկային արարածներ բնաջընջուցան վայրագ կոտորածներով եւ աւելի եւս վայրագ տեղահանութիւններով որոնք ծպտեալ կոտորածներ էին . եւ քանի մը հարիւր հաղարը աղէտէն կրցան ճողովրիլ ապաստանելով Կովկաս , Սուրբա , Լիբանան , Կիլիկիա (երբ Թրանսացիներէն դրաւուած էր) , եւ աւելի ետքը՝ Ֆրանսա , Յունաստան , Պուլկարիա , Ռումանիա , Եղիպատոս , Միացեալ Նահանգներ , Հարաւային Ամերիկա եւ ուրիշ քանի մը երկիրներ , ուր արդէն իսկ , այն կոտորածներու միջոցին որոնք կատարուեցան համանովը Սուլթան Ազտիւլ Համիտի , զոր Կլատոթըն «մեծ մարդասպանը» անուանեց , եկած էին գաղթել Հա-

բիւր հաղարէն աւելի Հայեր : Եւ ինչո՞ւ այդ բուռն ու  
արիւնոսուշտ կատաղութիւնը հայ ժողովուրդին դէմ :  
Որովհետեւ Համիտ անոր կը մեղագրէր Եւրոպական Տէ-  
րութեանց միջամտութիւնը ինդրելը՝ իրազործմանը հա-  
մար այն բարենորոգմանց որ Պերլինի Դաշնագրին Յւրդ  
յօդուածով խոստացուած էին, ինչ որ ճիշդ էր, բայց  
ո եւ է կերպով յանցանք չէր կրնար նկատուիլ, վասն զի  
Հայերը կը ինդրէին դործադրութիւնը դաշնագրի մը որ  
ոչ միայն Եւրոպական Տէրութիւններէն, այլ նաև Թուր-  
քիայէն ստորագրուած էր, եւ վասնզի լուրջ բարենորո-  
դումներու ներմուծումը Թուրքիոյ հայկական նահանգ-  
ներուն վարչութեան մէջ՝ բարերար հետեւանքներ միայն  
պիտի ունենար Օսմաննեան Կայսրութեան համար : Եւ  
Ժէօն-Թիւրք պետերը կը մեղագրէին Հայերուն թէ 1914ի  
պատերազմին ատեն Թուրքերուն ու Գերմաններուն դէմ  
Դաշնակիցներուն ծառայութիւն մատուցին, ինչ որ ճիշդ  
չէր Թուրքիոյ հայ աղքարնակութեան մեծագոյն մասին  
համար : Ժէօն-Թիւրք կառավարութիւնը 1914ի պատե-  
րազմին սկիզբը էրզրում Համագումար մը կայացնող  
հայ յեղափոխական կուսակցութեան մը առաջարկած էր  
որ Դաշնակիցներուն դէմ իրեն օգնէ Կովկասի մէջ Թու-  
սիոյ դէմ ապատամբութիւն մը կաղմակերպելով, ու էր-  
զրումը Համագումարին Հայերը մերժած էին, յայտա-  
րարելով թէ Կովկասի Հայերը պարտէին կատարել ի-  
րենց պարտականութիւնը Թուսիոյ հանդէպ ինչպէս  
Թուրքիոյ Հայերը նոյնն ընելու էին Օսմաննեան Կայս-  
րութեան հանդէպ, եւ ատիկա ուղղամիտ պատասխան  
մըն էր : Պատերազմին սկիզբէն իսկ, Թուրքիոյ հայ Ե-  
րիտասարդութիւնը զօրակոչի Ենթարկուեցաւ, քանի որ  
Ժէօն-Թիւրք բէժիմը, Հայոց իսկ պահանջին վրայ,  
Կայսրութեան քրիստոնեայ հպատակներուն շնորհած էր

զինուրական ծառայութեան մասնակցելու իրաւունքը :  
Բոլոր երիտասարդ Հայերը կոչին պատասխանեցին , --  
Եւ է՛ն առաջ իրենք է որ սպաննութեցան , երբ թուրք կա-  
ռավարութեան մարդիկն ու իրենց գերման դաշնակց-  
ները հայ տարրին բնաջնջումը որոշեցին : Կովկաս , Ֆը-  
րանսա , Ամերիկա եւ ուրիշ քանի մը երկիրներ առաս-  
տանած Հայերն են որ ոռւսական ու Փրանսական բա-  
նակներուն տուին տասնեակ հազարաւոր կամաւորներ ,  
որոնք , միացած Կովկասի ոռւս բանակին 200,000 հայ  
զինուրներուն , կարեւոր ծառայութիւններ մատուցին  
Դաշնակցներուն , ծառայութիւններ զոր Դաշնակց Ազ-  
գերու ղեկավարները ճանչցան ու պաշտօնապէս գնահա-  
տեցին եւ զոր այս վերջինները հանդիսաւորապէս խոս-  
տացան վարձատրել՝ Օսմանեան Հայաստանի Նահանգնե-  
րը իրենց յաղթանակէն յետոյ թուրք լուծէն աղատա-  
գրելով : Ճշմարիտ է նաեւ թէ հայ ժողովուրդը , հինա-  
ւուրց ազգ որ ատենով իր անկախ կեանքն ունեցած է ,  
զօրութեան ու փառքի շրջաններ ճանչցած է եւ որ դա-  
րերէ ի վեր իր ազգային աղատութենէն զրկուած ըլլա-  
լէն կը տառապէր , ուրիշ բան չէր կրնար ցանկալ բայց  
եթէ Դաշնակցներուն յաղթութիւնը որ իրեն պիտի բե-  
րէր իր հայրենիքին դէթ մէկ մասին աղատագրումը եւ  
ոչ թէ յաղթանակը Գերմանիային , որուն կառավարու-  
թիւնը խրախուսած էր Սուլթան Համիտը իր հայկական  
ջարդերուն մէջ եւ որուն յաջողութիւնը կեղեքեալ ժո-  
ղովուրդներուն համար ո եւ է բարերար հետեւանք պի-  
տի չունենար :

Սոսկալի միջոցները զոր թուրքերը կերարկեցին Օս-  
մանեան կայսրութեան հայ տարրը բնաջինջ ընելու ի-  
րենց ծրագիրը գործադրելու համար , -- եւ եթէ դեռ  
80,000 Հայ կը մնայ հոն , ատիկա կը պարտինք այն

յամառ գիմումներուն զոր կատարեցին Միացեալ Նա-  
հանդաց Պոլսոյ գեսպան Պ. Մորկընթառ եւ Պալը, —  
հակամարդկային եղեռն մը պիտի ըլլային նոյն չոկ ե-  
թէ զոհերը անտաշ ու տղէտ, նախնական ցեղի մը պատ-  
կանէին, բայց ինչ որ կը ծանրացնէր թուրք ոճիրը, այն  
է որ անիկա կը գործուէր հին ու ինքնագրոցմ քաղաքա-  
կրթութիւն մը ունեցող ժողովուրդի մը դէմ եւ թէ այն  
թուականէն ի վեր ուր այդ ժողովուրդը կորսնցուցած  
էր իր քաղաքական անկախութիւնը եւ իր երկիրը Պար-  
սիկներէն ու Թուրքերէն դրաւուած էր, իբր մշակութա-  
յին եւ ճարտարարուեսատկան տարր մեծ ծառայութիւն-  
ներ մատուցած էր այդ երկու կայսրութիւններուն, ինչ-  
պէս ամբողջ Արեւելքին, բայց մասնաւորապէս Թուր-  
քիային :



Հայը ամէն բանէ առաջ երկրագործներու, գործա-  
ւորներու, արհեստաւորներու եւ արուեստագէտներու  
ժողովուրդ մըն է : Կազմուած՝ շատ հին ժամանակներու  
ժէջ՝ Արեւելքի եւ Արեւմուտքի արիական այլագան ցե-  
ղերու, գլխաւորապէս բնիկ հուրարտացիներու եւ Թրա-  
կիային դաղթած Արմէններու, համաձուլումէն, ան  
ծնունդ տուած է մշակոյթի մը ուր Արևելքն ու Արևմուտ-  
քը ներդաշնակօրէն կը միանան : Խառնուածքով ու զղայ-  
նութեամբ Արեւելցի է ան, բայց իր միտքը միշտ ուղ-  
ղուած է դէպ ի Արեւմուտքի բարձրագոյն քաղաքակըր-  
թութիւնը, դէպ ի յոյն-լատին մշակոյթը : Եղբայրա-  
կան ընդունելութիւն մ'ըրած է հելլէնական մշակոյթի  
տարածիչ Մակեդոնացի Աղեքսանդրին . աշխարհիս մէջ  
առաջին ժողովուրդն է եղած որ իբր պետական կրօնք  
ընդգրկած է քրիստոնէութիւնը, կրօնք ուր կը տիրէ  
պղատոնական ողին : Ստեղծած ու յղկած է լեզու մը

որ քոյր մըն է հնդեւրոպական մեծ լեզուներուն, յունարէնին, լատիներէնին, պարսկերէնին, եւ որ այնքան նուրբ է ու երանգաւոր որքան յունարէնը. արդէն յոյն այրուրէնին եւ ոչ թէ արեւելեան այրուրէններուն սիստեմին հետեւելով է որ Սուբր Մեսրոպ, Քրիստոսի թւռականին Ե. դարուն, կազմակերպած է հայկական այրուրէնը։ Ահա ինչ որ Փրանսացի մեծ լեզուարան Անթուան Մէյեէ ուսուցչապետը գրած է հայ լեզուի եւ այրուրէնի մասին։ «Յունական բնատիպարին հետեւելով է որ Հայերը կազմեցին այրուրէն մը, գրական լեզու մը եւ դրականութիւն մը։ Հայ այրուրէնին սիստեմը, ամէն ոք զիտէ, հրաշակերտ մըն է։ Հայ հնչարանութեան իւրաքանչիւր ձայնը յատուկ նշանով մը արձանագրուած է, ու սիստեմը այնքան լաւ հաստատուած է որ վերջնական արտայայտութիւն մը տուած է հայ հնչարանութեան, արտայայտութիւն որ ցարդ պահպանուած է առանց ո եւ է փոփոխութիւն կրելու, առանց բարելաւման մը պէտք ունենալու, որովհետեւ սկիզբէն իսկ կատարեալ էր ան։ Աստուածաշունչին թարգմանիչը յոյն բնագիրը բառ առ բառ փոխադրած է հայերէնին մէջ, առանց Փրազին շինուածքը զգալի կերպով փոփոխելու, բառերու շարքը միշտ պահպանելով։ Իրաւունք ունինք ուրեմն ըսելու թէ հայ թարգմանիչը կատարելապէս հետեւած է յոյն բնատիպարին։ Եւ ահա իսկոյն Հայը ունեցած է ճապուկ գրական լեզու մը, որ յոյն բառացուցակին բոլոր արժէքները կը վերարտագրէ։ Այդպէսով կազմուած է գրական լեզու մը որ հարուստ է եւ որ կրնայ արտայայտել ամէն ինչ որ յունարէնով կրնար բացատրուիլ։ Այդ լեզուին հարըստութիւնն ու ճկունութիւնը՝ այդ թարգմանութեան օրէն սկսեալ՝ ուժ մը եղած են հայ աղդին համար։»

Հայ գրականութիւնը Արեւելքի ամենէն իսկատիպ-ներէն մին է : Ան նախ կը պարունակէ բազմաթիւ սլատ-մագիստրուն ու քրոնիկագիրներ : Ասոնց գործերուն քով, որ շատ մը տեղեկութիւններ կը հայթայթեն մեծ ժա-սին վրայ Արեւելքի ցեղերուն կամ այն ժողովուրդնե-րուն որ անկից անցած են, ալէտք է յիշատակել թարգ-մանութիւններ Եկեղեցւոյ Հայրերու կարեւոր գործե-րու որոնց բնագիրը կորսուած է եւ դոր այսօր այդ թարգմանութեանց չնորհիւ միայն կը ճանչնանք : Այդ հին դրականութիւնը նշանաւոր է մանաւանդ ճոխ ծաղ-կափթթումովվը բանաստեղծութեան մը որ իր լաւագոյն էջերուն մէջ խորին ներշնչմամբ մը տոգորուած է եւ զուտ շեշտուած տոհմային կնիք մը ունի, — Եկեղեցա-կան երգեր աղատ ոտանաւորով, միստիքական խոկում-ներ աղատ տաղաչափութեամբ եւ կըուաւոր արձակով, առակներ, պատմական դրուազներ տաղաչափուած, ա-դօթքներ՝ արձակով, աղատ ոտանաւորով եւ կանոնաւ-որ տաղաչափութեամբ, այս բոլորը՝ դասական հայերէ-նով . յետոյ, սիրոյ եղգեր, խրատաքանական տաղեր, պատմական քերթուածներ, միստիքական սրտազնղում-ներ, տաղաչափուած հէքեաթներ, ժողովրդական դիւ-ցազներգութիւններ, միջնադարեան ուամկական հայե-րէնով, շարադրուած ձեռամբ թափառիկ աշուղներու, կամ հմուտ, նոյն իսկ Եկեղեցական բանաստեղծներու որ ժողովրդական մուսայէն ներշնչուած են եւ աշուղ-ներու լեզուն ու գեղեցկադիտութիւնը կը գործածեն (1) :

(1) Տեսնել իմ Les Trouvères Arméniens (Հայ Աշուղ-ներ) հատոր (Mercurie de France Գրատուն), եւ իմ La Roseraie d'Arménie (Վարդենիք Հայաստանեայց) գործս, Երեմ հատոր (Ernest Leroux, éditeur).

Այդ բոլոր քերթողական աշխարհին մէջ, որ մարդկային քնարերգութեան ամենէն թանկաղին գանձերէն մին կը կաղմէ, մասնաւոր ուշադրութեան արժանի են Գրիգոր Նարեկացի վանականին գործերը, միստիքական վեհաշուր քերթուածներ, սիրային տաղիկներու, պանդուխտի երդերու եւ խրատաբանական քերթուածներու զմայլելի շարքերը որ կը վերագրուին Նահապետ Քուչակ մեծ աշուղին, այլազան փոփոխակները Սասունցի Դաւիթ Ժողովրդական Հոյակապ դիւցազներդութեան, որուն մէջ հայ զուսանները տարփողած են դէմք մը ասպետական հերոսի, որ կը մաքառի իր երկիրը ազատելու համար արաբական լուծէն : Ահա՛ ինչ որ Կապրիէլ Մուռէ, հանրածանօթ գրագէտը եւ մեծարդէք դըրական քննադատը, կըսէր Գրիգոր Նարեկացիի եւ Քուչակի մասին՝ հայ բանաստեղծութեան ու արուեստին նուիրուած բանախօսութեան մը մէջ զոր կարդաց հաւաքոյթի մը մէջ ուր այդ քնարերգական էջերէն թարդմանութիւններ պիտի արտասանուէին .

«Այդ ժամանակաշրջանին (1) ամենէն զարմանալի, ամենէն համեղ միստիքական բանաստեղծը, ու նաեւ ամենէն արուեստագէտը՝ այս բառին արդիական իմաստով, այն որ զիտցաւ իր զգայութիւնները ամենէն աւելի ներուժութեամբ, կարկառուն ու գունածոխ կերպով արտայայտել, Գրիգոր Նարեկացի վանականն է . . . Ոչինչ կայ, արդարեւ, աւելի տարօրինակ, ոչինչ աւելի շուարեցնող, այլ եւ ոչինչ աւելի խորաթափանց քան այդ անձկութեան աղաղակները, յոյսի չարչարանքները, խղճի խայթի ինքնակրծումները, այդ դժոխքի տե-

(1) Ժ. Պար :

սիլները, այդ ջախջախումները, այդ զարհուբանքները, այդ յափշտակութիւնները, այդ սաւառնումները, այդ լուսավառումները, այդ հոգեղմայլումները, ուր խեղճ վանականին հողին ու մարմինը կը տարուբերին, կը կոչ-կոճուին կամ կը վերանան։ Այդ բանաստեղծութիւնը կարծես զառանցանքով բոցավառուած է, բայց մարդ-կային կը մնայ ճշմարտութեամբն այն զգացումներուն որոնց թարգման կը հանդիսանայ, որոշ ու յանդուգն իրապաշտութեամբն իր պատկերներուն։ Ան մեղ կը յե-շեցնէ միանդամայն Երդ Երգոցը, Յայտնութեան Գիր-քը, Սրբուհի Թերեզան, Ֆռա Անձելիքոյի եւ Վան Էյքի արքայութիւնները, Օռքանեայի եւ Վան Պոսքի դը-ժոխները . . .»։

«Պիտի սիրէք Նահապետ Քուչակի սիրային հակիրճ տաղերը, ցօղով համակ խոնաւ, թարմ պատկերներով ցոլցլացող, լեցո՞ն՝ բնութեան զգացումով մը որ իրապէս զմայլելի է։ պիտի սիրէք այդ խանդակաթ երգե-րը, այդ ջերմազգաց շաղփաղփանքը՝ թուչուններու գեղ-դեղումներուն մէջ, Վանայ աշխարհին գեղեցիկ այդի-ներուն հովանիին տակ, ու թերեւս պիտի ունենաք, զա-նոնք լսելով, այն տպաւորութիւնը, զոր ես ունեցայ զա-նոնք կարդալով, թէ ատոնք տեսակ մը արեւելեան Ին-քերմեցցօ նն, Հայնրիխ Հայնէէն հինգ կամ վեց դար ա-ռաջ շարադրուած։ Ատոնք չունին Սողոմոնի Երդ Եր-գոցին մեծվայելչութիւնը, բայց աւելի մտերմական են, աւելի գորովագինօրէն ջերմազգաց» (1)։

(1) Տեսնել իմ Poèmes arméniens anciens et modernes հատորս, որուն սկիզբը գրուած է Կապրիէլ Մուսէի այս ուսումնասիրութիւնը հայ բանաստեղծութեան ու ար-ուեստի վրայ (Ա. Շարլ Գրատուն, Փարիզ)։

Այդ զբական արտաշրութեանց կողքին, Հայը ծը-նունդ տուած է գեղարուեստական բազմաձեւ գործերու, — ճարտարարուեստութիւն, զարդարուեստական քանդակագործութիւն, ձեռագիրներու նկարագարդութիւն, գորդեր, ոսկերչական արուեստ, եկեղեցական երգեր ու ժողովրդական եղանակներ, — եւ ցոյց տուած է գեղեցկագիտական բարձր յատկութիւններ :

Ստչիկովսքի Աւստրիացին, արուեստի մեծ պատմաբանը, Հայաստանի մէջ իսկ ուսումնասիրելէ յետոյ մեր աղղային ճարտարապետութեան յիշատակարանները օգնութեամբ հայ մասնագէտի մը՝ Թօրամանեանի՝ որ ինքն ալ հրատարակած էր ուշագրաւ ուսումնասիրութիւններ հայ ճարտարապետութեան մասին, ի լոյս ընծայած է այս նիւթին նուիրուած մաղիստրական գործ մը՝ երկու հատորով, (Die Baukunst der Armenier und Europa (Հայոց ճարտարապետութիւնը ու Եւրոպա), ուր Հայաստանի յուշարձաններու ինքնատպութիւնը կը տարփողէ եւ ի վեր կը հանէ այդ արուեստին գործած աղղեցութիւնը ոսման արուեստի եւ գոթական արուեստի յուշարձաններուն եւ նոյն իսկ Պոլսոյ Այա Սոֆիային, Ռայիննայի Սուրբ Վիթալին եւ Հոռմի Սուրբ Պետրոսին վրայ :

Ժիւրժիս Պալմբուշայթիս, խորաթափանց ուսումնասիրութեան մը մէջ, ապացուցած է թէ ջլանը (ogive), գոթական արուեստին մէջ տիրական հանդիսանալէ առաջ՝ միջնադարեան Հայաստանի չինքերուն մէջ է երեւցած, եւ այդպէսով ուժ տուած է Ստչիկովսքիի թէղին :

Ճարլ Տիւ, մեծանուն բիւզանդագէտը, գրած է՝

«Արեւելքի քրիստոնէական արուեստի պատմութեան

մէջ, Հայը կարեւոր տեղ մը կը զբաւէ : Պարսիկ Արեւել-  
քին ու հելլէնական Բիւզանդիոնին միջեւ իր ունեցած  
աշխարհագրական դիրքով, ան բնականօրէն կոչուած էր  
միջնորդի դեր մը կատարելու այդ երկու աշխարհնե-  
րուն միջև : Այդպէս է որ ան մեծ բաժին մը ունեցած  
է բիւզանդական արուեստին կազմաւորման մէջ : Ատկից  
զատ, իր ճարտարապետներն այնքան ճարպիկ որքան  
հմուտ վարպետներ եղած են, ինքնատիպ ու նշանա-  
ւոր գործեր արտադրելու կարող : Այօր ալ, Հայաստա-  
նը լեցուն է յուշարձաններով զոր անոնք կառուցած  
են (1), եւ այլազանութեամբը յատակադիճներուն զոր  
ատոնք կը ներկայացնեն, հնարամտութեամբը այն կար-  
գաւորութեանց զոր մեզի կ'ընծայեն, իրենց անպաճոյն  
ու պատկառելի գեղեցկութեամբը, այդ յուշարձանները  
զարդարանքն ու փառքն են Հայաստանի...

*Ա*  
*Յ*  
*Ո*  
*Ւ*  
*Ո*  
*Ր*  
*Յ*  
*Շ*  
243  
 «Եջմիածնի սուրբ քաղաքին մէջ որ Հայաստանի կրօ-  
նական մայրաքաղաքն է, եօթներորդ դարու քանի մը  
զեղեցիկ եկեղեցիներ, Մայր-Եկեղեցին, Ս. Հոկիսիմէի  
մատուռը եւ ա'յնքան հին աւերակները Զուարթնոցի  
բոլորածեւ (en rotonde) եկեղեցւոյն, Հոյակապօրէն  
ցոյց կու տան ինչ որ այդ ժամանակներուն եղաւ Հա-  
յաստանի ճարտարապետներուն հանճարը : Մնացորդնե-  
րուն մէջ այն մեծ ոստանին որ Միջին Դարուն Հայաս-  
տանի քաղաքական մայրաքաղաքն եղաւ, այժմ ամայի  
այն սարահարթին վրայ ուր կը ցցուին Սնիի աւերակ-

---

(1) Հայաստանի սոյն շրջաններուն մէջ զոր Թուր-  
քերը դեռ զբաւած կը պահեն, այսինքն այդ երկրին մե-  
ծագոյն մասին մէջ, չենի իսկ գիտեր քէ այդ հինա-  
ւուրց յուշարձաններէն քանի՞ հատը կրցած են քանդու-  
մէ զերծ մնալ :



ները, շատ մը Եկեղեցիներ միեւնոյն հնարող ու ստեղծագործ ողիլին լուսապայծառ վկայութիւնը կը բերեն...

«... Շատ մեծ վարպետներ էին Հայաստանի՝ այդ ճարտարապետները։ Անոնք էին նաև մեծ ճամբորզներ, եւ ատով անոնք ամբողջ Արեւելքի մէջ իրենց ուսուցումը սփռած են։ Վրաստանէն, ուր Եկեղեցիները զուտ հայկական են, Կովկասէն, անոնք իրենց դասերը տարած են մինչեւ Ռուսիա եւ մինչեւ Հարաւի Սլաւները։ Քիչվի Սրբուհի Սոփիա Եկեղեցին, որ ակներեւօրէն ներշնչուած է հայ Եկեղեցիէ մը, թերեւս հայ ճարտարապետի մը դորձն է։ Կ. Պոլսոյ մէջ, հայ վարպետ մընէ, Անիի Մայր-Եկեղեցին կառուցանողը, որ Ժ. դարու վերջերը Վասիլ Բ. Կայսեր կողմէ հրաւիրուեցաւ Այս Սոփիայի վնասուած դմբէթը նորոգելու։ Մինչեւ Պելոպոնէսի խորերը, հայ ճարտարապետութեան աղղեցութիւնը կը դանենք։ Եւ իրենց վեհաշուք զանդուածով, իրենց անպաճոյմ գիծերով, այն խորհրդաւոր կէս-լոյսով զոր նեղ պատուհաններ իրենց մէջ կը հոսեցնեն, այդ Եկեղեցիները մեզ կը մզեն՝ ուղենք չուղենք՝ Արեւմուտքի մեր ոսման Եկեղեցիները մտքերնուս առջեւ բերելու» (1)։

Ուսուցչապետ Կապրիէլ Միյեէ կը դրէ.

«Հայաստանը ինքնատիպ է։ Ստեղծադորձ է։ Մարդ յօժարակամ կը հաւատայ ատոր ալ, երբ կը տես-

1) Célébration solennelle du quinzième centenaire de la traduction arménienne de la Bible (Edition E. Leroux, Paris, 1945) (Հանդիսաւոր տօնակատարութիւն Աստուածաշունչի հայ քարգմանութեան հազար հինգ հարիւրամեակին) :

նէ այդ այլազան մակարդակներուն, որ բոլորն ալ լայնօրէն վերաբտադրուած էն, դիւրաւ համախմբուիլը կապակից միակ ամբողջութեան մը մէջ, որուն բոլոր մասերը միեւնոյն սկզբունքէն կը բղխին։ Մեծ դիտուն մը, որ մեր սերունդին պարծանքն է, Պ. Ստչիքովսքի, մեդկ'ապահովէ թէ Հայաստանն է որ գրեթէ այդ բոլորը ստեղծած է։ Ան է որ Իրանէն առած է քառակուսի մակարդակի վրայ գրուած դմբէթը, որ զայն կազմակերպած ու Բիւզանդիոնին տուած է։ Ան այդ բեղմնաւոր գործը կատարեր է Դ. դարուն, և Եթանոսութիւնը ձգելէն անմիջապէս յետոյ, Վերին Միջագետքի կամ Քաղդէստանի արամայեցի քրիստոնեաներուն հետ շվման մէջ մտնելով, հեռու Հոռմէն ու հելլէնականութենէն։ Եթէ յետոյ, Ե. Եւ Զ. դարերուն, կ'ընդունի Սուրբոյ Եւ Բիւզանդիոնի ազդեցութիւնը, թոյլ չի տար որ անով խորապէս տոգորուի։ Է. դարուն, ան իր ազդային աւանդութեանը կը վերադառնայ Եւ հաւատքի առաջին խոյանքին մէջ յղացուած ձեւերուն նորէն նախապատութիւն կուտայ։

«Ի՞նչքան մէծ եղաւ իր ազդեցութիւնը։ Այնքան մէծ որքան իր ինքնատպութիւնը, կը պատասխանէ դարձեալ Պ. Ստչիկովսքի, Եւ զայն կը գտնէ ամէն տեղ, յունական երկիրներուն մէջ, Իտալիա, Հարաւային Ֆըրանսա, Փերմինեիլէ-Փրէ, Պոհեմիա, ոռման արուեստին մէջ։ Ան նախ կը մտնէ Վրաստան Եւ անկից կը տարածուի ամէն ուղղութեամբ, Գոթ արշաւողներուն, Վառէկ վաճառականներուն Եւ Հայ գաղթականներուն հետ։ Յանդուզն վարկած, որ շատ մը ընդդիմութեանց հանդիպած է։ Ամէն պարագայի մէջ, ամենէն խոհեմներն իսկ պիտի խոստովանին թէ քիչ յուշարձաններ կան Բիւզանդական աշխարհին Եւ ամբողջ Եւրոպայի մէջ Միջին-Դարու հնագոյն շրջանին Եւ աւելի ետքը,

որոնց ուսումնասիրութիւնը յուշաբձանական Հայաստանին ճռի գանձարանին մէջ քանի մը էական փաստեր չունենայ քաղելիք :

«Հայերը սիրած են զարդարանքը : Ատով գեղեցկացուցած են իրենց եկեղեցիները, դիմաւորապէս անոնց մայր գուռին պատուհաններու շրջանակին, կամարաշարներու անկիւնաքարերուն վրայ : Աղթամարի հըռչակաւոր եկեղեցին պաշարուած է, ինչպէս գոտիով մը, քանդակեալ որթետունկերու հոյակասլ ծովորով (frise) մը : Մոքիֆները այլազան են, անոնց ուսումնասիրութիւնը կնճռոտ զործ մըն է եւ ամբողջ հատոր մը կը պահանջէ : Հայկական զարդարուեստին նկարագիրը աւելի գիւրաւ պիտի կարենանք ըմբռնել ձեռագիրներուն մէջ, մասնաւորապէս աւետարաններու սկիզբը, համարբարագի ցուցակները շրջանակող կամարներուն վըրայ : Ատոնց ամենէն նշանաւորները ժ. դարուն կը պատկանին . Մլքէ Թագուհիինը, որ Վենետիկի Մխիթարեանց զոհարն է, 902ին դրուած է . կջմիածնինը՝ 989ին : Ատոնք առոյդ արուեստ մը կը ներկայացնեն . կամարները լաւ կառուցուած են : Կամարին շուրջ, գեղեցիկ սիրամարգներ կամ անօթի մը երկու քովը զէմէ դէմ կեցած թռչուններ, նուռերով ծանրաբեռնուածունկեր, ուր մեծ փակ ծաղիկներ, խաշխաշի նմանող, տեսակ մը վայելուչ վերջաւորք կը ձեւացնեն : Մնացեալը մեծ մասամբ հնագարեան նկարագիր մը ունի, եւ ճակատաղարդերէն մին, Մլքէի Աւետարանին մէջ, կը վերաբտադրէ ալեքսանտրիական բնանկար մը, ձկնորսներ, ճռւկեր եւ կոկորդիլոսներ» (1) :

1) Célébration solennelle du quinzième centenaire de la traduction arménienne de la Bible.

Պ. Ամեակ Կասթուէ, Երաժշտագիտութեան Ֆրանսական Ընկերութեան նախադահ, Հայ Երաժշտութեան նուիրուած իր ճառին մէջ, գրած է՝

«... Հին հեղինակ մը ըսած է թէ Հայ մը կ'երգէ այնքան բնական կերպով որքան սոխակը. այդ ժողովուրդը, դարերու ընթացքին, եւ իր հոս ու հոն ցրուած դոյութեան տարօրինակ վիճակափոխութեանց մէջ, արուեստագիտական բոլոր արտայայտութեանց համար սքանչելի կերպով օժտեալ մնացած է։ Ատիկա կը նշանակէ որ կայ Հայ Փօլքլօռ մը, արուեստ մը որ կը բղիք ժողովուրդէն մանաւանդ, գիւղական երաժիշտներէն, որոնց արուեստը բազմազան է ու մեծակուտակ, մերթյանկուցիչ ու մերթեղերական, մին ամենէն բնորոշ ժողովրդական արուեստներէն որ կան այս մարդին մէջ» (1)։

Եւ ահա ինչ որ Լուի Լալուա, Ֆրանսայի գլխաւոր երաժտական քննադատներէն մին եւ Փարիզի Օվէրայի Ազգային թատրոնին ընդհանուր քարտուղար, գրած է Մէրֆիւ Միւզիքալ հանդէսին մէջ, ներկայ գտնուելէ յետոյ Հայ եկեղեցական ու ժողովրդական երաժտութեան առաջին նուազահանդէսին զոր Կոմիտաս Վարդապետը Փարիզի մէջ տուաւ 1906 Դեկտեմբերին.

«Այս նուազահանդէսը յայտնութիւն մը և զմայլանք մը եղաւ։ Մեզմէ ոչ ոք՝ կարծեմ, բաց ի սակաւաթիւ իւրագեկներէ, կրնար մտքէն անցընել գեղեցկութիւնները այդ արուեստին որ իսկապէս ո՛չ եւրոպական է, ո՛չ առեւելեան, այլ ունի չնորհալի քաղցրութեան, խորաթափանց յուղման եւ աղնուական գորովի նկարագիր մը որ

1) Célébration solennelle du quinzième centenaire de la traduction arménienne de la Bible.

մէկ հատիկ է աշխարհէ մէջ; Եղանակներ՝ փափուկ,  
այլ եւ որոշ գլւրադարձութիւններով, ճապուկ ու կեն-  
դանի կշռութիւններ, երաժշտութիւն մը որ ամբողջա-  
պէս սրտէն կը բղխի եւ կը հոսի ինչպէս ջուր մը զով,  
թափանցիկ ու լուսաւոր: Արեւ կայ այդ երգերուն մէջ,  
բայց ոչ թէ Արարէոյ եւ Պարսկաստանի անապատներուն  
լափող արեւը. պայծառութիւն մը ոսկեզօծ, համակ երկ-  
նային, որուն հուրը գգուանք մըն է սարերու սպիտա-  
կութեան, անտառներու կանանչին եւ մեղմամբունջ  
առուակներու ցոլքերուն: Թերեւս չեն սխալիր անոնք  
որ երկրաւոր Դրախտը Արարատ լերան ստորոտը կը  
գետեղն... .

«... Սիրոյ երգեր են, մելամազձիկ ու տարփա-  
վառ՝ ինչպէս աշխարհիս բոլոր երկիրներուն մէջ, բայց  
գեղեցկութեան առջեւ խանդակաթ յուղման մասնայա-  
տուկ նրբերանգութեամբ մը: Աշխատանքի երգեր, եր-  
կարածաւալ կոչ-աղաղակներ, ճոխ ձայնուորումնե-  
րով, մէկ լեռնէն միւսն արձագանգելու համար յօրին-  
ուած եւ աշխատանքի մղելու համար սիրելի եղը, եղ-  
բայրը, բարեկամը, գրեթէ մտերիմ խորհրդականը հայ  
երկրագործին: Ու գեռ՝ ողբերգներ, ուր աղատօրէն  
կ'արտաշնչուի ամբողջ տրտմութիւնը լքումին կամ  
պանդիտութեան:

«... Եկեղեցական երգերը, որոնք նոյնպէս համակ  
ժողովրդական են, չունին այն քիչ մը վախկոտ սպատ-  
կառանքը որ գրիգորեան երգը (*chant grégorien*) կը  
մղէ ինքղինքը զսպելու՝ նոյն իսկ իր յոյսի ու վստահու-  
թեան պահերուն մէջ. զեղումներն են հոգիի մը որ ինք-  
ղինքն ամբողջապէս կը բանայ իր Աստուծոյն եւ անոր  
կը յանձնէ, սիրոյ խոյանքի մը մէջ, իր բոլոր մտա-  
ծումներն ու իր ամբողջ կեանքը. հոն թրթուալը կը

զգացուի հրավառ ու միատիքական հաւատքի մը որ առանց ճիղի կը հասնի յափշտակութեան կատարներուն, որոնք, մեր Արեւմուտքին մէջ, սակաւաթիւ ընտրեալներու միայն վերապահուած են» :

Պէտք պիտի ըլլար ստուար հատոր մը խմբադրել գաղափար մը տալու համար հայ ժողովուրդի նոր ժամանակներու մէջ ունեցած դրական եւ գեղարուեստական արտադրութեան վրայ, Օսմանեան Կայսրութեան Հայերուն ինչպէս եւ Կովկասեան Հայերուն մօտ: Պոլսոյ ինչպէս Թիֆլիսի մէջ, որ որոշ ժամանակաշրջանի մը ընթացքին մեր ժողովուրդին մտաւորական եւ աղքային կերպոններն եղան, ի յայտ եկան մեծարժէք դրագէտներ, — բանաստեղծ, վիպասան, նորավիպագիր եւ զրուցադիր, թատրերգակ, երգիծաբան, — որոնք մերօրեայ հայերէնին երկու բարբառները բարձր կատարելութեան մը հասցուցին, մեծ ուսումնականներ, — բանասէր, լեզուաբան, պատմագէտ, — ու նշանաւոր արուեստագէտներ, — ճարտարապէտ, նկարիչ, երգահան, քանդակագործ, գերասան, երաժիշտ, երդիչ: Հայ ժամանակակից մշակոյթի այդ գլխաւոր դէմքերէն մէկ քանին միայն պիտի յիշատակեմ, — բանաստեղծներ Ալիշան, Պէտիկթաշեան, Պետրոս Դուրեան, Արսէն Բագրատունի, Թերդեան, Անէմեան, Տէմիրճափաշեան, Յովհաննիսեան, Թումանեան, Իսահակեան, Տէրեան, Աղեքսանդր Փանոսեան Վահրամ Մվաճեան, Մրմրեան, Վահան Թէքեան, Տիրան Զրաքեան, Ատոմ Եարճանեան, Դանիէլ Վարուժան, Կոստան Զարեան, Մեծարենց, Եղիշէ Դուրեան, Ահարոն Տատուրեան, Մատթէոս Զարիփեան, Արտաշէս Յարութիւնեան, որ եղաւ նաեւ լաւ գրական քննադատ մը, Տիկին Սիպիլ, Տիկին Անայիս,

Տիկին Շուշանիկ Կուրզինեան, Վահան Մալէզեան, Վահամ Թաթուլ, Մերուժան Պարսամեան, Վիպասաններ Աբովեան, Բաֆֆի, Ծերենց, Շիրվանղադէ, Մուրացան, Նարդոս, Ահարոնեան, Օշական, Տիկին Եսայեան, Երուխան, զրուցաղիբներ եւ նորավիպաղիբներ Արփիարեան, Զօհրապ, Կամսարական, Բաշալեան, Թլկատինցի, Վըրթանէս Փափաղեան, Ռուբէն Զարդարեան, Սուրէն Պարթեւեան, Ազեքսանդր Շաքլեան, Միքայէլ Կիւրճեան, Արամ Անտոնեան, Համաստեղ, Երդիծարաններ Պարոնեան, Երուանդ Օտեան, Նշան Պէշիկթաշլեան, թատերաղիբներ Սունդուկեան, Պարոնեան, Շիրվանղէ, Լեւոն Շանթ :

Ֆրանսերէնի, ոռւսերէնի եւ եւրոպական քանի մը այլ լեզուներու թարգմանութիւններ այս հեղինակներէն, ինչպէս՝ օրինակի համար՝ հայ բանաստեղծներու ոռւսերէն թարգմանութեանց ծաղկաքաղը զոր ի լոյս ընծայեց վալերի Պրիւսոֆ, իմ հրատարակած հաւաքածուներս, Chants populaires arméniens (Հայ ժողովրդական երգեր), Poèmes arméniens anciens et modernes (Հայ հին ու արդիական բանաստեղծութիւններ), Les Trouvères arméniens (Հայ աշուղներ) ու երեք հատորները La Roseraie d'Arménie ի (Վարդենիք Հայաստանեայց), ինչպէս եւ Ֆրետերիք Մաքէրի հրատարակած մատենաշարը Petite Bibliothèque Arménienne (Հայկական փոքր Մատենադարան), թարգմանութիւններ Զարդարեանի, Ահարոնեանի, Պարոնեանի, եւն. զործերու), եւ Բաֆֆիի Սամուէլ Վէպին թարգմանութիւնը, ամենամեծ յաջողութիւն գտան եւ հայ զրականութեան ինքնատպութիւնը, ճոխութիւնը եւ այլաղանութիւնը ապացուցին։ Ատկից զատ, ուսումնականներ ինչպէս ինձինեան, Աւետիքեան, Զամշեան, Ալիշան, Գաթըրճեան,

Գարագաշեան, Այտընեան, Տաշեան, Ակինեան Միւի-թարեանները, ինչպէս եւ Գարեղին Յոլսէփեան Արքեպիսկոպոսն ու Կոմիտաս Վարդապետը՝ էջմիածնի Միաբանութենէն, Աղոնց, Խալաթեան, Աճառեան, Լալայեան, Մ. Աբեղեան, Թօրամանեան, Մանանդեան, Ֆընտըլեան, Ա. Երեմեան, Զիթունի, Յ. Քիւրտեան, Տոքթ. Յ. Արթինեան եւ այլք, արտադրած են պատմական, բանասիրական, լեզուարանական, Փոլքլորագիտական մեծարժէք ուսումնասիրութիւններ :

Գալով այն արուեստագէտներուն, գիտուններուն կամ գրադէտներուն զոր հայ ցեղը տուած է մէկէ աւելի օտար երկիրներու մէջ, անոնք բազմաթիւ են եղած : Ատենով ատոնցմէ երեւան եկած են Բիւզանդական Կայսրութեան մէջ . նոր ժամանակներուն, ատոնցմէ տեսնուած են Ռուսական Կայսրութեան մէջ : Մեծ ողբերգուդերասան Աղամեանը, զոր ռուսական քննադատութիւնը Համլէթի դերին մէջ Սարվինիի ու Ռոսսիի պէս համաշխարհային սքանչացման արժանացած արուեստագէտներէ բարձր հռչակած է, Տիկին Սիրանուշ դերասանուհին, Սպենդիարով երգահանը, Թամանով ճարտարապետը, Արվազովսքի ծովանկարիչը, որ հռչակաւոր եղած են Ռուսիոյ մէջ, Հայեր էին : Շատ մը անձնաւորութիւններ որոնք ուշագրաւ հանդիսացած են Լեհաստանի, Ռումանիոյ, Հունգարիոյ մէջ, հայ ցեղին կը պատկանէին, ինչպէս եւ Իտալիոյ մէջ (Վիթթօրիա Աղանուր բանաստեղծուհին, Զամչեան գիտունը եւ տիեզերահռչակ դերասանուհի Տուղէն հայ ծագումով էին) : Բայց մանաւանդ Օսմանեան Կայսրութեան է որ Հայերը տուած են առաջնակարգ արուեստագէտներ, ուսումնականներ եւ արհեստաւորներ : Բոլոր այն պալատներն ու քէօշկերը որոնք Վոսփորի ափունքը կը զարդարեն,

գեղեցիկ մզկիթները որոնք Փռքը Ասիոյ, Պոլսոյ եւ իտիրնէի մէջ ամենուն սքանչացումը կը գրաւեն, կառուցուած են ձեռամբ Հայ ճարտարապետներու, սկսելով Համբաւաւոր Սինանէն, որ Սէլիմ եւ Մեծն Սիւլէյման Սուլթաններու գլխաւոր ճարտարապետն էր եւ թողած է բաղմաթիւ Հիանալի գործեր, մասնաւորապէս կտիրնէի Սէլիմիէ եւ Պոլսոյ Սիւլէյմանիէ մզկիթները։ Հայ մըն է Տիգրան Զուհածեան, որ, իր ուսումը Իտալիոյ մէջ ստանալէ յետոյ, արեւելեան եղանակներու վրայ Հիմնուելով շարադրած է առաջին թուրք օփէրէքներն ու օփէրա-քօմիքները (Արփիք, Քէօսէ Քէհիա, Ջէմիրէ, Լէպլէպինի Հօրհօր), որոնց լիպրէք-քօներն ալ Հայերէ խմբագրուած էին, եւ որոնք, մանաւանդ Լէպլէպինին, ամենամեծ յաջողութիւն գտան ամբողջ Արեւելքի մէջ։ Պոլսոյ Մուսէոնին առաջին տնօրէնը Հայ մըն էր, Երևանդ Ռսկան արձանագործը։ Ահա արդէն ինչ որ կը գրէր, 1914ին, թուրքիոյ պատերազմին մասնակցելէն երկու ամիս առաջ, Համտուլլահ Սիւպհի պէյ Պոլսոյ Թուրան օրագրին մէջ՝ «Հայերը իրենց ստորագրութիւնը դրած են հոյակապ մզկիթներու, անզուդական յախճապակիներու, երենոսէ ամենանուրը միմպէրներու վըրացք եւ ինչպէս որ նպաստած են Սնատողուի տնտեսական այգացացման, աշխատած են զայն դեղարուեստական գործարով զարդարելու։ Հայ ճարտարապետութեան կեդրոններուն մէկէն, Անիէն, Հայկական ոճին աղդեցութիւնը եկած է մեր երկիրը, եւ անոր գրոշմը կը տեսնենք մեր մզկիթներուն ու մեր մէտրէսէներուն վըրայ։ Մեր օրով իսկ, ոչ միայն Վոսփորի ափունքը պըճնող պալատներուն վըրայ, այլ եւ մեր դամբարաններուն, մեր շիրմակոթողներուն, մեր գլխու փաթթոցներուն, մեր գրպանի կիտուածաղարդ ժամացոյցներուն վըրայ,

ամէն տեղ, ամէն բանի վրայ, կը տեսնենք կնիքը անոնց արուեստագիտական տաղանդին»:

Այս ցեղն է որ թալաաթ եւ իր ընկերները ուզեցին բնաջինջ լնել: Անլուր անդթութեան եղանակները ուրոնցմով անոնք դործադրել տուին իրենց եղեռնական ծրագիրը, մարդկային արժանապատութեան դէմ ուղղուած ամենէն զզուելի անարդանքներն եղան: Անբան կոոկիտ արարածներ էին որ մոլեգնօրէն կը ճգնէին մշակութային ուժ մը չքացնել: Հայ աղդաբնակութեան զանդուածային կոտորածներէն ու տեղահանութիւններէն առաջ, դահճապետները որոշեցին Պոլսոյ եւ Փոքր Ասիոյ հայ լաւագոյն մտաւորականներն աքսորել. մեծ գրագէտներ ինչպէս Զօհրապ, Թէկատինցի, Զարդարեան, Տիրան Զրաքեան, Երուխան, Հոյակապ բանաստեղծներ ինչպէս Եարձանեան, Վարուժան, Հանճարեղ երաժիշտ մը ինչպէս Կոմիտաս Վարդապետ, մեծարժէք եկեղեցականներ, հմուտ ուսուցչապետներ ճերբակալուեցան եւ առանց ո եւ է դատարանի առջեւ դատուելու, միմիայն որովհետեւ ազնիւ ու մեծ Հայեր էին, տեղահանուեցան դէպ ի Միջագետքի եւ Սուրիոյ անապատները եւ մեծագոյն մասը ճամբան զզուելի չարչարանքներու ենթարկուեցան ու սպաննուեցան: Կոմիտաս Դարդապետը մին եղաւ այն սակաւաթիւններէն որո՛ք, մապատիկ միջամտութեանց շնորհիւ, կրցան գանհնալ Պոլիս, բայց զարհուրանքները որոնց ականատես եղած էր զինքը խելագար դարձուցած էին. անբուժելի «քրոնիք զառանցանք»է մը բոնուած, ան աւելի քան տասը տարի Փարիզ Վիլժիւիֆի յիմարանոցին մէջ մնալէ յետոյ, մեռաւ հոն:

Թալաաթի արտայայտած բաղձանքը չիրականացաւ: Մէկ միլիոն հինգ հարիւր հազար Հայեր կորան, բայց

հայ ժողովուրդը կենդանի մնաց, եւ այդ աննախընթաց աղէտէն յետոյ որ զինքը հարուածեց, տուաւ նոր ապացոյցներ, նոյն իսկ աւելի առատ եւ աւելի չողջողունքան անցեալին մէջ, իր մշակութային կարողութեանց, թէ՛ Խորհրդային Հայաստանի եւ թէ՛ զանազան երկիրներ ապաստանած հայ դավթականներու համայնքներուն մէջ:

Խորհրդային Հայաստանի մէջ քսանեւհինդ տարիէ ի վեր կատարուած վերականգնման ու վերաշնուրթեան դործը անսահման է: Ոչ միայն ազդային ճարտարարուեստ մը հոն ստեղծուած ու մէծառէս զարդացած է, երկրագործութիւնը արդիականացած է, Երկրին բնական հարատութիւնները մեթոսիկ կերպով օգտագործուած են, այլ եւ կրթութիւնը տարածուած է Հայկական Հանրապետութեան ամբողջ հողամասին վրայ, ու հիմայ հոն հանդիսաւես կ'ըլլանք մեր ազդային արուեստին վերածնութեան, հայ գրականութեան ու գիտութեան մէկ նոր փուլին: Սպենդիարոֆ երաժիշտն ու Թամանոփ ճարտարապետը, ինչպէս ա՛յնքան ուրիշ հայ արուեստին վերածնութեան, գիտուններ, գրադէտներ եւ ուսուցչապետներ, որ մինչեւ այն ատեն օտար՝ կեդրոններու մէջ կ'ապրէին ու կ'արտադրէին, եկան Երեւան հաստատուեցան, իրենց անունին վերադարձուցին հայկական ձեւը (Սպենդիարեան, Թամանեան) եւ իրենց հանճարը գրին ի սպաս հայ երաժշտութեան ու ճարտարապետութեան: Սպենդիարեան, արդէն իսկ հոչակաւոր՝ իր խրիմի նուագաշարքով որ արեւելեան եղանակներու վրայ շարադրուած է, եւ իր Երեք արմաւենի հոյակապ սէնֆօնիով, գրեց առաջին հայ օփէրան, հայ ժողովը դական եղանակներու վրայ հիմնուած, Ալմաստ, որուն ներկայացումը Երեւանի մէջ գեղարուեստական դէպք

մը եղաւ . նոյն ժամանակաշրջանին , ան շարադրեց նաեւ , հայկական ու կովկասոնեան մօթիքներու վրայ , Երեւան-եան Ուսումնասիրութիւններ զմայլելի շարքը : Անկից ի վեր , շատ մը հայ Երդահաններ այդ ռահվիրային օրինակին հետեւեցան եւ Երեւանի ազգային Օփէրան օժտեցին Երկոտասնեակ մը բազմաձայնական դործերով : Թամանեան , իրեն օդնական ունենալով թօրամանեանը , չինեց շարք մը նախարարատուններ , բարձրագոյն վարժարաններ , Մտաւորականներու Տուն , եւ մայրաքաղաքին մեծ Օփէրան , հրաշակերտ ուր հին շէնքերու աղուային ոճը կը տեսնուի վերանորոգուած եւ մեր դարու պէտքերուն ու ճաշակին պատշաճեցուած . եւ ան նաեւ զծեց յատակադիմը ընդարձակուած Երեւանի մը , յատակադիմ որուն իրականացումը Հայաստանի կառավարութիւնն ու ժողովուրդը շարունակեցին մեծ ճարտարակետին մահունքն ի վեր , զեկավարութեանը տակ ամբողջ խումբ մը տաղանդաւոր ճարտարապետներու , այնպէս որ Երեւան , ոք ատենով 30,000 բնակիչ ունեցող անշուք աւան մընէ էր , այսօր դարձած է 250,000 բնակիչով մայրաքաղաք մը եւ Կովկասի ու ամբողջ Արեւելքի ամենէն դեղեցիկ քաղաքներէն մին :

Նշանաւոր վիպասաններ ու զրուցագիրներ , Տիկին Զապէլ Եսայեան , Բակունց , Թոռթուլենց , Դերենիկ Դեմիրչեան , Մտեփան Զօրեան , մեծ բանաստեղծներ ինչպէս Թումանեան , Խոսհակեան , Տէրեան , Զարենց , ուրոնք արդէն ծանօթ էին Խորհրդային Հայաստանի կաղմուելէն առաջ , իրենց Երեւան հաստատուելէն յետոյ արտադրեցին շատ զեղեցիկ դործեր , ինչպէս եւ Երիտասարդ բանաստեղծներ Յակոբ Յակոբեան , Գեղամ Սարեան , Յովհաննէս Շիրազ (Անդրկովկասեան Հայաստանի զաւակներ) , Նորենց , Մահարի , Ալաղան , Սոլո-

մոն Տարօնցի, Ազատ Վշտունի (Թրքական Հայաստանի զաւակներ) : Նոյնպէս, ուսումնականներ ինչպէս Աճառեան լեզուաբանը, բանասէրներ, պատմաբաններ, քննադատներ ինչպէս Աբեղեան, Մանանդեան, Մալխասեան, Աշոտ Յովհաննէսեան, Խաչարեան, Մակինցեան, Գարեգին Լեւոնեան, Ռուբէն Թերլէմէզեան և այլք, մեծարժէք ուսումնասիրութիւններ հրատարակեցին :

Նոյն ժամանակաշրջանին — երկու համաշխարհային պատերազմներուն միջեւ, — հայ գաղութներուն ծոցին մէջ, գրադէտներ եւ արուեստագէտներ որոնք 1914ի պատերազմէն առաջ արդէն ծանօթ էին իրենց գործերով, շարունակեցին արտագրել : Շատ մը երիտասարդ գրադէտներ, ինչպէս Զարոյեան, Ռբունի, Վահէ Հայկ, Բենիամին Նուրիկեան, եւ բանաստեղծներ, ինչպէս Նարդունի, Նիկողոս Սարաֆեան, Օրբորդ Մաննիկ Պէրպէտրեան, Վահրամ Սոֆեան, Վարուժնակ, Մ. Իշխան, Սիտալ, Գրիգոր Կիւլեան, Վահէ Վահեան, Գեղամ Աթմածեան (Փրանսական բանակին մէջ զինուոր, պատուոյ գաշտին վրայ ինկած), Մանուչեան (Փարիզի օտար «դիմագրող»ներուն պետք, Գերմանացւոց ձեռքով հրացանի բռնուած), որոնք մեր գրականութիւնը ճոխացուցին շատ գեղեցիկ գործերով :

Մշակութային ու գեղարվեստական գործունէութիւնը այդ գաղութներուն մէջ նոյն իսկ աւելի աշխոյթ, աւելի տարածուն եւ աւելի փայլուն եղաւ 1914ի պատերազմէն ի վեր . մենք ունեցանք, միմիայն Փարիզի մէջ, հինգ երդահան, Տիրան Ալեքսանեան, Վահրամ Սվաճեան, Պարթեւեան, Ալէմշահ, Պէրպէտրեան, եւ Զուիցերիոյ մէջ՝ Մթէֆան Էլմաս : Տաղանդաւոր Հայերը որ յիսուն տարիէ ի վեր օտար միջավայրերու մէջ ուշադրաւ հանդիսացած են եւ որոնց թիւը մեծապէս ա-

Ճեցաւ 1915էն ի վեր, փայլուն հոյլ մը կը կազմեն։ Ա-  
տոնցմէ մէկ քանին միայն պիտի յիշատակեմ, Տիկին  
Մարիան Տամատ, որուն վէպերը ժիւլ Լըմէթը գնահա-  
տած է, Տիդրան Երկաթ, վեհոդի դրագէտ զոր Մօռիս  
Պառէս անմահացուցած է իր ձամբորդութիւն ի Սպար-  
տա գրքին մէկ ամբողջ գլուխն անոր նուիրելով, Տօք-  
թէօր Ժ. Ք. Մարտրիւս, որ հանրածանօթ է արարական  
եւ եղիպտական մշակոյթներու գլուխ-գործոցներուն իր  
գեղեցիկ Փրանսական պատշաճեցումներով, Միչէլ Թը-  
րուայեա վարպետ վիպասանը որ Կօնքուուեան մրցանա-  
կը շահեցաւ, փրոֆէսէօր Աղոնց, Արմենակ Սագըզեան,  
Օրիորդ Սիրարփի Տէր-Ներսէսեան, որոնց առաջինը հը-  
րատարակեց մագիստրական ուսումնասիրութիւններ-  
Բիւղանդարկան Կայսրութեան ինչպէս եւ Հայոց Պատ-  
մութեան վրայ, երկրորդը բարձրօրէն գնահատուեցաւ  
Արեւելքի արուեստներուն ու մասնաւորապէս պարսկա-  
կան մանրանկարչութեան վրայ իր նշանաւոր ուսումնա-  
սիրութեանց համար, եւ երրորդը, որ Միացեալ Նա-  
հանդաց մէկ բարձր Քօլէճին մէջ բիւղանդական արուես-  
տի մասին դասախոսութիւն մընելու պաշտօն ունի, բո-  
վանդակալից ուսումնասիրութիւններ հրատարակած է  
հայկական մանրանկարչութեան վրայ, Տիկին Արմէն  
Օհանեան, որ 1914ի պատերազմէն առաջ եւ այդ պատե-  
րազմի միջոցին հռչակաւոր եղաւ Փարիզի մէջ «պարսիկ  
պարուհի»ի իր առեղծագործութիւններով եւ իր բանաս-  
տեղծուհիի երկերով, Տիկին Ժանին Մէյ, որ Փրանսա-  
կան մրցանակ մը ստացաւ մէկուն համար իր վէպերէն  
որոնք ջերմօրէն գնահատուեցան փարիզեան մամուլէն,  
Լէոն Կերտան, հեղինակ բարձրարժէք ուսումնասիրու-  
թեանց ու վէպերու եւ որ քանի մը տարիէ ի վեր նիւ  
եռքի Փրանսերէն մեծ պարբերականին՝ France - Amé-

րիզեի՝ հիմնագիրներէն եւ գլխաւոր խմբագիրներէն մին է, փրոֆէսէօր Մենտոր Բունիաթեան, որ հրատարակեց Փրանսերէն ու ռուսերէն կարեւոր դործեր քաղաքական տնտեսութեան հարցերու վրայ, Փրանսերէն լեզուով արտայայտուող հեղինակներ՝ Հրանդ Թորոսեան, որ քանի մը տարի Փարիզի մէջ հրատարակեց Մեռֆիւր տ'Օռիան տիտղոսով հանդէս մը, Տիկին Իսկուհի Մինաս, Արթիւր Ատամով, Օրիորդ Աննա Թումանեանց, Տիկին Ժօրժէթ Փոլ (Ճնեալ Աղաջանեան), Մերուժան Պարսամեան բանաստեղծը, որ Փարիզի մէջ հրատարակեց գրական հանդէս մը Փրանսերէն լեզուով, Արսէն Երկաթ, Արմէն Տօրեան, Քրիսթիան Տէտէեան, Օրիորդ Կենձ, Շարլ Տէտէեան, Ժան Շինասեան, Առթուր Նաւարեան, գիտուններ՝ Մանուէլեան, հիւսուածաբան-մանրէաբան, Ավաճեան, քիմիագէտ, Տէրվիշեան, բնախօս, Երեքն ալ Փասթէօրեան Հաստատութեան կատուած, Ա. Զաքըրեան, քիմիագէտ (Սորպսն), փրոֆէսէօր Աղաջանեան եւ տօքթէօր Քոլուեան, որոնք հոգեկան հիւսնդութեանց կամ ջղային խանդարմանց վըրայ աշխատութիւններ հեղինակած են, Լէոն Քեփինով, որ ատենով Փեթրոկրատի Ակադեմիային ուսուցչապետներէն մին եղած է, յետոյ Ֆրանսայի Գիտական Հետազոտութեանց Աղղային կեղրոնին մէջ հետազոտութեանց վարիչ է եղած, 1920էն 1925 Փասթէօրեան Հաստատութեան մէջ աշխատած է եւ անկից ի վեր Փիէռ Քիւռի փողոցի Բնագիտա-Քիմիաբանական կենսաբանութեան ինսթիթիւտին մէջ կ'աշխատի, Ժօրժ Փիթօէֆ, որ եղաւ հիմնագիրն ու տնօրէնը այն թատրոններուն որ իր անունը կրեցին, Յակոբ Գիւրջեան՝ մէծ արձանագործը, Զաքարեան՝ նարիւր մոռքի (անշունչ իրերու) վարպետնկարիչը, էտկար Շահին՝ մեծանուն նկարիչ-փորագրիւ-

ըլ, Աղամեան, Քէպապձեան, Մախօխեան, Շապանեան, Ալխաղեան, Տիկին Բաբայեան-Կարբոնէլ, Գառզու, Մութաֆեան, Գալաֆեան, Պաքալեան, Շահնազար նկարիչները, փափկաճաշակ աքուաֆօրքիսր (փորագրիչ) Տիգրան Փոլատ, Նաֆիլեան, Գանձեան, Թահթաման, Կելրէկեան, Յակոբեան ճարտարապետները, Մաքսուտեան, Շահիսաթունի, Պակրագիտ գերասանները, Շահմուրատեան երգիչը, Օր. Թորոսեան, Օր. Պիւլպիւլեան, Օր. Առաքելեան, Տէկ. Արդութեան, Օր. Իչգալացեան, Օր. Թելեան երգչուհիները, Օր. Ռեժին Օհաննէսեան, գեռատի պարուհին, որ Փարիզի Քոնսէրվաթուարի քըննութեանց մէջ երկրորդ մրցանակն ստացաւ վերջերս, Օր. Մարգարիտ Բաբայեան, Երգչուհի եւ երգի ուսուցչի, Բաֆֆի Պետրոսեան, Օր. Զառագիեան, Մերժ Մարգիստի դաշնակահարները, Տիրան Ալեքսանեան բամբչութակահարները, Աղազարեան եւ Օր. Լիտի Տէմիրծեան ջութակահարները, Վիեննայի Ասլան ողբերգու դերասանը, Ամերիկայի մէջ՝ Հոլիվուտի աշխարհաչըռչակ բեմագիր Ռուբէն Մամուլեան, նկարիչներ Փուշման եւ Խաչատուրեան, Վիալողներ Ուլիկըմ Մարոյեան եւ Լէոն Սիւրմէլեան, Լոնտոնի մէջ՝ Օրիորդ Զապէլ Պօյաճեան արժէքաւոր զրադէտն ու նկարիչը, Մայքըլ Արէն (Տիգրան Գույումճեան) վիպասանը:

Եւ պէտք է յիշատակել նաեւ թէ համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքին հայ ժողովուրդը Միացեալ Ազգերուն բերաւ ա'լ աւելի կարեւոր գործակցութիւն մը քան 1914ի պատերազմին ատեն. 300,000 զինուրներ եւ վաթսունի չափ զօրավարներ՝ խորհրդացին բանակին մէջ, քանի մը տամնեակ հազար զինուրներ Փրանսական եւ ամերիկեան բանակներուն մէջ, մէծ

Թիւով Հայեր՝ գերման դրաման չըջանին՝ Ֆրանսական Դիմադրութեան Շարժման մէջ:

Այսօր, նոր յաղթանակէն յետոյ զոր Դաշնակիցները տարին գերման բռնապետութեան վրայ եւ որ աւելի չքեզ ու ջախջախիչ եղաւ քան առաջինը, հայկական հարցը անդամ մը եւս դրուած է զեկավարներուն առջեւ աղատասէր աղգերուն որոնք միացան հիթէրեան Գերմանիային դէմ կոռւելու համար: Անիկա դրուած է ոչ թէ «քանի մը արկածախնդիրներու», «անձնական շահերէ մղուած քանի մը կաշառուած քաղաքական դործիչներու» ձեռքով, ինչպէս կ'ըսեն թուրք հրապարակագիրներ Սնդարայի թերթերուն մէջ, այլ ձեռամբ քոլոր Հայերուն որ կը զտնուին Խորհրդային Հայաստանին մէջ, ամբողջ Կովկասի եւ ամբողջ Ռուսիոյ մէջ, սկսելով Ամեն. Հայոց Կաթողիկոս և Ծ. Պատրիարք Նորին Սրբութիւն Գէորգ Զ. էն, որ վերջերս ընտրուեցաւ էջմիածին զումարուած եկեղեցակապատճեն մէջ աղպայի մողովէն. ան դրուած է մանաւանդ ձեռամբ այն հարիւր հաղարաւոր Հայերուն որոնք Եւրոպայի եւ Ամերիկայի զանազան երկիրներուն մէջ ապաստանած են: Միակ Հայերը որ ո եւ է մանակցութիւն չունին այս իրարանցումին, անոնք են որ Պոլառյ եւ Փոքր Ասիոյ քանի մը քաղաքներուն մէջ կը զտնուին: Անդարայի հրապարակագիրները կը սիալին դարձեալ գրելով թէ «Ամերիկայի հայ գործիչները իրաւունք չունին թրքական Հայաստանի հողերուն մէկ մասին աղատագրումը պահանջնելու՝ ներկայիս Թուրքիոյ մէջ գտնուող Հայերը հոն փոխադրելու համար»: Ներգաղթի այդ բաղձանքը արտայատուած է միմիայն Ամերիկայի, ու Եւրոպայի մէջ զտնուող Հայերուն և նոյն

իսկ Եղիպատոս, Սուրիա հաստատուած Հայոց մէկ մասին կողմէ, ինչպէս եւ մէր այն Հայրենակիցներուն կողմէ որ կը բնակին Հայկական Հանրապետութեան մէջ որուն հողամասը շատ անձուկ է նոյն իսկ այն ազգաբընակութեան համար որ հոն կուտակուած է։ 1914ի պատերազմին ի վեր, մէկ միլիոն հինգ հարիւր հազար Հայկայ շատ մը օտար երկիրներու մէջ ցրուած, եւ մէկ միլիոնին աւելի՝ Կովկասի մէջ, Խորհրդային Հայաստանին դուրս, Վրաստանի եւ Աղբակէյճանի, ինչպէս եւ Ռուսիոյ գանազան մասերուն մէջ։ Այդ Հայերէն շատերը այսօր անձկութեամբ կը սպասեն այն որոշման զոր Միացեալ Ազգերը պիտի տան Թրքական Հայաստանի գէթ քանի մը շրջաններուն աղատագրումին եւ Անդըրկովկասեան Հայաստանի Հանրապետութեան հողամասին կցումին նկատմամբ։ Ինչ որ պանդուխտներու այդ ահագին զանգուածը կը պահանջէ, օտար հողերու աշխարհակալումը չէ, հայ ժողովուրդին վերադարձուիլն է մէկ մասին այն հողերուն որոնք Պատմութեան սկըրբնական շրջանին ի վեր խորապէս հայկական եղած են, զոր Դաշնակիցները 1914ի պատերազմին ատեն խոստացան թուրք լուծէն աղատագրել եւ զոր Նախագահ Ռէփերըն, Սէվրի Դաշնագրէն յետոյ զոր ստորագրեցին Դաշնակից ազգերու եւ նոյն իսկ Թուրքիոյ ներկայացուցիչները, Դաշնակից զեկավարներուն ու նոյն իսկ Թուրք պատուիրակներուն խնդրանքով՝ սահմանագծեց Հայ Պետութեան կցուելու համար։

Թուրք ժողովուրդին բռնած դիրքը՝ այն քսամնելի եղեսնէն ի վեր զոր գործեցին Թալասաթ ու իր ընկերները, իրազէս ողբալի է։ Այն ժամանակաշրջանին ուր անլուր ոճիրը տեղի կ'ունենար, Թուրքերուն մէջ

վտնուեցան բարի մարդիկ որ ցած ձայնով բողոքեցին, որ ջանացին վտանգի մէջ զտնուող քանի մը Հայ աղա-  
տել: Բազմաթիւ չն եղած ատոնք, բայց վոյութիւն ու-  
նեցած են, ու չենք կրնար անոնց մեր մեծարանքի հար-  
կը շմատուցան-լ: Բայց կօգանի գաշնազրէս ի վեր, —  
զոր մրանսայի աղնիւ ներկայացուցիչը, պառէս գեսպա-  
նը, մերժեց ստորագրել, նախընտրելով հրաժարիլ որ-  
պէս զի իր տեղը աւելի ճարուել դիւնազէտ մը դնեն, —  
այդ ամօթալի գաշնազրէն ի վեր, ուր Դաշնակից կա-  
ռավարութեանց յանձնառութիւնները ոտնակոխ եղան,  
ուր յաղթական Դաշնակիցները նուևստացան թուրքին  
առջեւ որպէս թէ յաղթականը ան ըլլար, այն գաշնա-  
զրէն ի վեր որ եւ ոչ իսկ կը յիշատակէ Հայկական հար-  
ցը, թուրք կառավարութիւնները որ իրարու յաջորդե-  
ցին, եւ ոչ իսկ մարդկային որոշում մը տուած են այն  
հարիւր հազարաւոր թրքահայերու մասին որոնք օտար  
երկիրներ ապաստանած են. ասոնցմէ ո եւ է մէկը, նոյն  
իսկ երբ թուրք կառավարութենէն կը խնդրէր իր ծնըն-  
դավայրը դասնալու արտօնութիւնը, զայն չկրցաւ ստա-  
նալ: Նոյն իսկ մէկ փոքր մասը Հայոց անհատական եւ  
աղջային վոյքերուն՝ զոր թուրք կառավարութիւնը զը-  
րաւեց՝ չվերադարձուեցաւ այդ աղէտեալներուն: Մէկը  
չդտնուեցաւ թուրքերուն մէջ, ոչ իսկ բանաստեղծ մը,  
ոչ իսկ սիրտ ունեցող կին մը, որ հրապարակաւ պախա-  
րակէր թալաաթի խումբին կատարած եղեռնական ա-  
րարքները: Այդ հրէշը Պերլինի մէկ փողոցին մէջ զե-  
տինը փառւեցաւ հայ վրէժինդիրի մը ձեւքով, որը մը  
որուն ամբողջ ընտանիքը կոտորուած էր եւ որուն հա-  
մար ամերիկացի բարեպաշտ տիկին մը նիւ Եռքի մէկ  
օրաթերթին մէջ զրեց թէ անիկա մարդ մը չէր, այլ

Երկնքի մէկ հրեշտակը զոր Տէրը մարդու ծպտումով  
աշխարհ դրկած էր այդ ահոելի ոճրագործը պատժելու  
համար։ Ոչ միայն ու եւ է Թուրք 1915-22ի շրջանին գոր-  
ծուած ոճիրին հանդէպ իր ժողովուրդին կողմէ այլա-  
նարար արտայայտութիւն մը չունեցաւ, այլ Թուրքերը  
վերջերս մեծ պատիւներով Պոլիս փոխադրեցին Թալաս-  
թի ածիւնները, որպէս թէ մարդկութիւնը անպատուղ  
այդ արարածը մեծ հայրենասէր մը ըլլար։ Առիթը ան-  
դամ մը եւս թուրք ժողովուրդին կը ներկայանայ դար-  
մաննելու գէթ մասամբ՝ այն վատ ու զազրելի ոճիրը որ  
դործուեցաւ 1914ի պատերազմին ատեն եւ անոր վա-  
դորդայնին։ Կը մաղլենք որ ան ինքնաբերաբար ընդ  
առաջ երթայ այդ դարմանումի զործին, որպէս զի լուրջ  
ու պարկեցաւ մերձեցում մը տեղի ունենայ, ամբողջ Ա-  
րեւելքի բարիքին համար, այդ երկու հինաւուրց դրա-  
ցի ժողովուրդներուն միջեւ։ Բայց եթէ Թուրքերը ան-  
դամ մը եւս յամառին ինքզինքնին անկարող ցոյց տալ  
մարդկայնութեան ու եւ է ժեսթի, կը յուսանք որ Լենի-  
նի եւ Սթալինի Խորհրդային Միութիւնը, Ուիլսոնի,  
Ռուզվէլթի եւ Թրումընի Ամերիկան, Քլէմանսոյի, Ա-  
նաթու Ֆրանսի, Ժօնէսի եւ զօրավար տը Կոլի Ֆրան-  
սան, Կլատսմընի, Պրայսի եւ էթլիի Անդլիան պիտի ը-  
նեն ինչ որ հարկաւոր է մարդկութեան պատիւը փրկե-  
լու համար։

Փարիզ, 8 Դեկտեմբեր 1945

ՆԱՄԱԿԻՆԵՐ  
ՄԷԿ ՔԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑ ՄԵՇԱՆՈՒՆ  
ԱՆՁՆԱԻՌՈՒԹԵԱՆՑ  
Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԻՆ  
(1917)

\*

ՆԱՄԱԿ Պ. ԺԱՆ ԿՈՒԻ

Քաղաքական գործերու Ենթատնօրին  
Արտաքին Գործոց Նախարարութեան մէջ

(Յանուն Պ. Ժօրժ Քլէմանսոյի եւ անոր հրամանով,  
Պ. Ժան Կու հետեւեալ նամակն ուղղած է Հայ Մտառ-  
բական Միութեան նախադահ Պ. Ա. Զօպանեանին, ի  
պատասխան նամակի մը զոր այս վերջինը դրկած էր  
Պ. Վարչապետին՝ Փրանսական ճակտին վրայ տարուած  
շողշողուն յաղթանակները ողջունելու համար) :

Պարոն Նախադահ,

Պ. Վարչապետը, Պատերազմական Նախարար, խո-  
րապէս զգածուեցաւ այն նամակէն զոր հաճած էիք ի-  
րեն ուղղել Ֆրանսայի Ճակտին վրայ տարուած յաղթա-  
նակներուն առթիւ:

Պատիւ ունիմ իր ամենաջերմ չնորհակալութիւննե-  
րը յայտնելու:

Հայ աղքարնակութիւնները կրնան վստահ ըլլալ թէ  
Հանրապետութեան Կառավարութիւնը ուրախ պիտի ըլ-  
լայ անոնց վերապահելու իր բոլոր աջակցութիւնը ար-  
դիլելու համար վերանորոգումը այն կոտորածներուն ո-  
րոնց զոհ եղան եւ անոնց թոյլ տալու համար որ Օս-  
մանեան լուծէն վերջնականակէս ազատին :

Ի դիմաց նախարարին  
Եւ անոր հրամանով  
ԺԱՆ ԿՈՒ

## ԽՈՐՀՈՂԱՆՇԱՆ ՄԸ

Դաշնակիցները կը կոռւին որպէսղի իւրաքանչիւր  
աղդ ինքզինքը կառավարելու իրաւունքն ստանայ:

Ալղաս-Լոռէնի վերադարձը իր նախընտրած Հայրե-  
նիքին՝ Արեւմուտքի մէջ ուժին վրայ իրաւունքի յաղ-  
թանակին խորհրդանշանը պիտի ըլլայ:

Պէտք է որ Արևելքի մէջ, Հայ ազգը խալլափ Թուրքե-  
րու բռնութենէն, Քիւրտերու վայրենութենէն: Ոչ մէկ  
աղդ կրած է այդքան անզութ մարտիրոսութիւն մը:  
Ինքնավար Հայաստան մը իրաւունքի յաղթանակին ամե-  
նէն յստակ խորհրդանշանն է ուրեմն:

ԱՆԹՈՒԱՆ ՄԵՅԵՔ

Ուսուցչապետ Քօլէժ տը Ֆրանսի  
Փարիզ, 7 Դեկտ. 1917

## ՆԱՄԱԿ

### ՄՈՆՍԵՆԵՔՕՌ ԹՈՒՇԵՒ

Աստուած Հայաստանին չնորհեց մէկէ աւելի անդուղական նուէրներ . ան է որ կը պահպանէ հնագոյն Սրբավայրը զոր մարդկութիւնը իր անունովը կը ճանչնայ . իր գետերը իրենց ջուրերուն վրայ հնագոյն դարերու պատմութիւնը կը պարտացնեն . իր ժողովուրդը մեր աշխարհին պատիւ կը բերէ իր ապրիլ ուղելու յամառութեամբ . երկար ու անողորմ մարտիրոսութեան մը նուիրական ծիրանին կը պատէ զինքը : Իր բանառտեղծները անոր ճակտին վրայ կը գնեն արմաւենիի պըսակ մը . ամօթ մը եւ դժբախտութիւն մը պիտի ըլլար եթէ գիւանագէտները որոնք աշխարհիս քարտէսը պիտի ձեւափոխեն՝ արիւնահոս փոթորիկէն յետոյ , մոռնային թէ այդ փոքրիկ ու սիրելի երկիրը հազար անդամ զնեց իր ինքնավարութիւնը եւ արժանի հանդիսացաւ անոր :

ՄՈՆՍ. ԹՈՒՇԵ  
Եպիսկոպոս Օոլէանի

Օոլէան , 20 Դեկտ . 1917

## ՆԱՄԱԿ

ԴԵՐԱԿՈՄՍ ՃԵՅՄՍ ՊՐԱՅՄԻ

Բովանդակ աշխարհը անցնելու վրայ է ահաւոր տաղնապի մը մէջէն՝ որպիսին ան ցարդ չէր տեսած։ Տառապանքն է որ կը տիրէ ամենուրեք, եւ ամենուրեք անձկութիւնը. բայց ոչ մէկ ժողովուրդ հայ ժողովուրդէն աւելի, նոյն իսկ անոր չափ, տառապած է, ու ոչ մէկ ժողովուրդի մէջ ապագայի համար անձկութիւնը կրնայ աւելի մեծ ըլլալ։ Եւ սակայն հիմքեր կան յոյսի։ Դաշնակից Տէրութիւնները, որ արդարութեան ու մարդկայնութեան դատին համար կը կոռուին, յայտարարեցին որ իրենց քաղաքականութեան մաս կը կազմէր այն տեսութիւնը թէ անդութ եւ զիշատիչ թուրքին լուծին տաեկ պէտք չէ որ նորէն զրուին Մերձաւոր Արեւելքի քրիստոնեայ ցեղերը։ Կարեւորագոյն պարտականութիւններէն մին զոր ունին այդ քրիստոնեայ ցեղերուն առաջնորդները այժմ, այն է որ անոնք պէտք է օդնեն իրարու եւ իրենց համաձայնութիւնն ու զործակցութիւնը պահպանեն թուրք եւ գերման հասարակաց թշնամիին գէմ։ Հայութեան անզլիացի բարեկամները ուրախ եղան իմանալով որ այլպիսի համաձայնութիւն մը եւ զործակցութիւն մը կը տիրեն Հայերուն ու Վրացիներուն միջեւ Կովկասեան շրջաններուն մէջ, եւ սրտանց կը յուսան որ այդ համաձայնութիւնը պիտի շարունակուի։ Լիակատար կարելիութիւն կայ իրականացնելու համար ազգային ցանկութիւններն այդ երկրին հինաւուրց ժողովուրդներուն որոնք կը ցանկան իբրեւ ազգ վերահաստատուիլ ազգային լիալիր զոյավիճակով մը, զոր վերստին ձեռք ձգելու յոյսին դարերով կառչած մնացած էին։

Անշուշտ Հայերը շատ աւելի երկար ատեն տառապած են քան Վրացիները եւ իրենց կացութիւնը շատ աւելի զժնդակ է, վասն զի երբ այս պատերազմի վախճանին հայկ հողերը վերջնապէս ազատազրուած ըլլան թուրք լուծէն, պիտի երեւան գայ որ այդ երկիրներէն շատերը աւերուած են եւ այդ ճարտարարուեստ աղդարնակչութեան մէկ մեծ մասը բնաջնջուած է 1915ի կոտորածներու միջոցին։ Բայց այնպէս է հայ ցեղին վերանորոգման ուժը, այնքան մեծ են իր մտացիութիւնն ու ճիղի կարողութիւնը երկրազործութեան ու ճարտարազիտութեան սահմաններուն մէջ, որ կրնանք ապահով ըլլալ թէ երբ կարգը վերահաստատուի, ան պիտի ատակ ըլլայ բարօրութիւնը վերահաստատելու այդ երկիրներուն մէջ որ ատենով քաղաքակրթութեան որորանը հանդիսացած են եւ որ կրնան հիմայ, լաւազոյն պայմաններու մէջ, դառնալ նորէն լուսամիտ ու յառաջդիմասէր ժողովուրդի մը տունը։

Ազատութեան Բրիտանական Բարեկամներու սրտազին համակրութիւնը միշտ պիտի ըլլայ ձեր ու Հայաստանի ձեր հայրենակիցներուն ճիղերուն հետ։

## ԵՐԿՈՒԻ ԽՕՍՔԻ ՀԱՅԵՐՈՒԻՆ

Թող անձկութեան մէջ գտնուող Հայերը սիրո առնեն : Դաշնակից Ազգերու բազուկներն արդէն կը ծանրանան անոնց պատմական կեղեքիչներուն վրայ :

Պազտատի անկումին հետեւեցաւ գրաւումը Սուրիոյ, ուր Հրէաներու Սրբավայրերը երկար ատենէ ի վեր արիւնուցաւ Թուրքը կը պղծէ : Շատ չանցած՝ երսւսաղէմը Անդլիացւոց ձեռքը պիտի իյնայ, եւ երբայցի ցեղը, ա'յնքան Արկան ատենէ ի վեր իր Սիոնէն հեռու աքսորուած, պիտի տեսնէ այն օրերը ուր իր հինաւուրց ժառանդութիւնը նորէն իր ձեռքը պիտի իյնայ : Բայց ի'նչքան սերունդներու տառապանքէ յետոյ, ինչքա՞ն անձկութեան ու յուսախարութեան դարերէ յետոյ :

Թող ասիկա այսօր բարեգուցակ նշան մը ըլլայ աղետահար Հայաստանին համար : Թուրքին հարստահարիչ տիրապետութեան օրերը համբուած են : Դաշնակիցներու յաղթանակը, որ Ամերիկացւոց գալուստովը ապահով է դարձած, պիտի երեւցնէ Հայաստանին, ինչպէս եւ Պազեստինին, ծագումը Ազգային Ազատութեան օրուան մը եւ սկզբնաւորութիւնը ցեղային խաղաղ դարդացման դարաշընանի մը :

Ամերիկեան ժողովուրդին համակրութիւնները Հա-

յերուն հետ են, եւ Հայաստանի փրկութիւնը արձանապրուած է այն ուխտին մէջ որով իմ Հայրենակիցներս որոշեցին այս պատերազմին մասնակցիլ: Խաղաղութիւն չի կրնար կնքուիլ մինչեւ որ այդ ուխտը կատարուած չըլլայ:

Ճ. ՄԱՐՔ ՊՈԼՏՈՒԻՆ

Թղթակից Թրանսական Կանային  
Ուսուցչապետ Փրինսք-ընի Քոլենին

Փարիզ, 6 Դեկտ. 1917







9(47-925)

Q-72

ARAXES

Imp. ARAXES, 46, rue Richer, Paris (9)

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220049107

